

## ԵՐԳ ՍՐՏԻՍ ՀԱՄԱՐ

Կուրած բաժակ՝ լեցուն երեմն արեւերու բորբ զինիէն,  
Երոր իշխաս տիեզերքի կախարդական սեղանէն վար,  
Միւր իմ խորունկ, ո՞ր աստղին մէջ բու երազներդ պիտի վառեն  
Երենց զոյները բոցահուր՝ ծաղիկներու պէս անհամար . . .

Ո՞վ, զիւերին մէջ ունկնդիր աստեղային հծծիւններուն՝  
Պիտի լուկ բու բարախումդ, անհունի թեւ սարսրոազին,  
Ուրո՞ւն ըրբները ծարաւի պիտի խըմեն բորբ արեւուն  
Դինին, զուցէ դեռ չը մարած վրճիս բիւրեղը բաժակին . . .

Ահ, այն ատեն, այդ բոպէին խորհուրդի պէս յաւերժական,  
Նորէն բու մէջըդ առբջիւ՞ր լուսահոս ակը բերկրանին,  
Ու վերըսին պըսակուէիր ծաղիկներէն որ քօնեցան,  
Ու վերըսին նեզ օրօքէր յիշատակի լուռ մեղեդին . . .

Ու ձեռք մը նեզ բո՞ղ վերցընէր, կուրած բաժակ լուսածորան,  
Աի՞ ըսրս որուն զերդ ուխտաւոր մը ծարաւի խոնարհեցայ,  
Գինովուրեան իր կարօսին, բախանձանին իր անոահման,  
Ու նորէն սե՞ղ մը զսնուէր տիեզերքի սեղանին վրայ . . .

Գահիրէ

Ա. ԲՍէՆ ԵՐԿԱՅՈՒԹ

## ՀԱԼԵՒԿԱ-ՎԱՆՔ

Պ. Ե. Ս. ԽԵ

Սնդնդախոր զահավէժի եզերքներէն  
Գէպի բարձունի կը գալարուի խարու նամբան,  
Եւ կը մսնէ կիրճին մէջ ուր կողը լերան  
Փերըւած է աշխարհաւեր սահանքներէն:

Շննիներու զեղատեսիլ պուրակներէն  
Կը սարածուի կենդանարաւ սիէլը ամրան,  
Իսկ արանեսն վար կը բափի որպէս պարան  
Սարահարի ապառաժուս ընդերքներէն:

Ընդգրկըւած իր ըսպիտակ պարիսպներէն՝  
Հընամենի մենասանը Սուրբ Մակարի՝  
Բըլուրի մը լանջին վրայ կ'ոգեւորի

Վերջալոյսին ոսկեզօծած նըռոյներէն:  
Զառիբափը կը մեղմանայ եւ կը սպառի,  
Մինչդեռ Ցուսոյ կանքեղն այնտեղ յար կը վառի: